

ԹԱՐԱՎՈՐ

Առաջազգական Գլուխացն ու շահուացն Արսագիր

Գ. ՏԱՐԻ

Թիկ 36

ՅՈՒՆԻՍ 1299

ՀՈՐՌՈՐԴ ՏԱՐՈՒԱՆ ՍԵՄԻՆ

ՅՈՒՆԻՍՆԻ երեք տարեկան եղաւ Յուլիսին կը մտնէ չորսին մէջ։

Մեր մէջ այնքան դժուար է թերթ մը ապրեցնել ու զարգացնել, որքան երախայ մը մեծցնել: Ասիկա գիտնալով, ամէն ջանք թափեցինք ՅՈՒՆԻՍՆԻ զերծ պահելու համար հայ թերթերուն սովորական... տկարութիւններէն, հիւանդութիւններէն և մահերէն: Յաջուղցանք: Միշտ առողջ, ՅՈՒՆԻՍՆԻ ապրեցաւ երեք տարի կանոնաւորաբար ու կը ներկայանայ յառաջիկայ չորրորդ տարուան համար միշտ աշխոյժ, միշտ անձնուէր, շարունակելու համար իր սկսած գործը։

Համեստ է, բայց կենսական իր մինչև այժմ կատարած աշխատանքը։

Համոզուած ըլլալով որ ամէն քանչ առաջ պէտք է առողջ պահիել մեր ժողովուրդը, ան անդադար հետապնդեց իր հիմնական առաջադրութիւնը, ժողովուրդին առողջապահական դաստիարակութիւնը: Այս նպատակով, ան միշտ կապուած մնաց ժողովուրդին: Ան նուազ տեղ տուաւ մասնագիտական բարդ յօդուածներու, ժողովուրդին խօսեցաւ առողջապահութեան ամէնէն կարեոր հարցերուն, ինչպէս նաև առօրեայ հիւանդութիւններուն մասին, սորվեցնելու նախ թէ ի՞նչ պէտք է ընել երբ սկսած է հիւանդութիւնը. և այս՝ ոչ թէ զեղեր յանձնարարելով, այլ իւրաքանչիւր պարագային համար յոյց աւալով ուղիղ ու կարճ ճամբան: Ան ջանաց որ իր բազմաթիւ յօդուածները ըլլան զիւրահասկնալի, այլազան, գործնական և հետաքրքրական: Խոկ իր հարցարանի բաժինով և ըրած թելագրութիւններով օգտակար դարձաւ շատերուն: Բազմաթիւ շնորհակալական և գնահատական նամակներէ այդ կ'եղրակացնենք։

Իր էջերէն գուրս, ԲՈՒԺԱՆ, Թ առողջապահական քարոզչութիւն— փրոփականտ — կատարեց նաև գրքոյկներով և թոռոցիկներով:

Ան հրատարակեց 10000 օրինակ Մայրերուն ուղղուած մանկատաճական թելադրութիւններ, որպէսզի երախանսերը չ մեռնին: 1000 օրինակ Մի սպաննէք կամ վիժեցումին վտանգները, զանոնք ծանօթացնելու համար հայ կիներուն: 1000 օրինակ Սեռային կեանքը եւ իր վտանգները, զգուշացնելու համար նորահաս սերունդը. (այս գրքոյկը վերջերս կրկին հրատարակուեցաւ, ԲՈՒԺԱՆ, Թի արտօնութեամբ, Նպաստամատոյցի Պէյրութի Մասնածիւղին Կողմէ): 100,000 օրինակ հակավեներական զանազան թուրցիկներ, զորս ինք հայացուց և իր գիմուններով հրատարակել տուաւ Ֆրանսայի Առողջ. Նախարարութեան մասնաւոր պատշոնատան: Բոլոր այս հրատարակութիւնները ձրի զրկուեցան ԲՈՒԺԱՆ, համ առանձին բաժնուեցան ժողովուրդին, մասնաւորաբար որբերուն, թէ Ֆրանսայի և թէ ուրիշ գաղութներու մէջ (Սուրբիա, Յունաստան, Ռումանիա, Ասյլն):

Առկէ զատ, ԲՈՒԺԱՆ, Կապ պահեց Խ. Հայաստանի Առողջկոմին հետ և ծանօթացուց անոր կատարած թշկա-առողջապահական աշխատանքը եւ հրատարակութիւնները:

Նկատելով որ չի բաւեր միայն քարոզել, այլ անհրաժեշտ է նաև գործել, ԲՈՒԺԱՆ, Հրատարակ դրաւ ահաւոր չարիքի մը՝ թոքախտին դէմ գիտական տուեալներով և փոխադարձ օգնութեան սկզբունքին վրայ հիմնուած կազմակերպութեամբ մը պայքարելու կենսական և ստիպողական անհրաժեշտութիւնը: Այդ ուղղութեամբ և իր լայն մասնակցութեամբ վերջերս մշակուեցաւ մանրամասն ծրագիր մը, որուն իրագործումը այժմ լրջօրէն կը հետապնդէ ազդականազան մարմիններէ կազմուած նախաձեռնող յանձնախումը մը. որուն կ'անդամակցի նաև ԲՈՒԺԱՆ:

Առկէ զատ ԲՈՒԺԱՆ, մատահոգութեցաւ օդէ և արեւէ զուրկ տկարակազմ հայ մանուկներու առողջական վիճակով: Ան համաձայնեցաւ ֆրանսական մանկապահատան ընկերակցութեան մը հետ և Փարիզի Տիկնանց Միութեան Կ. Խաչի օժանդակութեամբ, այս տարի օգափոխութեան պիտի զրկի 10է աւելի Փարիզաբանակ կարօտ 6—12 տարեկան մանուկներ, որոնք արձանագրուած են արդէն: Այս գործը այնքան կենսական է, որ ԲՈՒԺԱՆ պիտի հետապնդէ անոր լայն հիմներու վրայ կազմակերպումը:

Այս գործնական աշխատանքները թէեւ կատարուած են Ֆրանսայի մէջ, բայց ձեռներէց և սրտցաւ անձեր կրնան իրագործել զանոնք ուրիշ գաղութներու մէջ ալ:

Ցառաղիկային, ԲՈՒԺԱՆ, պիտի շտրունակէ տեսական և գործնական այս ժողովրդանուէր աշխատանքը, շնորհիւ իր շուրջ համախմբուած անձնուէր աշխատակիցներուն, ինչպէս նաև զինք քաջալերող բազմաթիւ բարեկամներու:

Գործնական գետնի վրայ ան պիտի հետապնդէ մասնաւորաբար թոքախտի դէմ պայքարի և մանուկներու պաշտպանութեան դործը և իր լայն աջակցութիւնը պիտի բերէ այդ ուղղութեամբ աշխատող մարմիններուն:

Միւս կողմէ, ան պիտի շարունակէ բժշկական և առողջապահական գաստիարակչական փրոփականաբ, իր էջերուն մէջ և թառացիկներով։ Յառաջիկայ տարեցրջանին, մեր բոլոր աշխատակիցները ալ աւելի ճոխ, շահեկան և օգտակար պիտի դարձնեն ԲՈՒԺԱՆՔՆԻ պարունակութիւնը, այլազան յօդուածներով։ Յիշենք քանի մը հատը Տքթ. Քօլոյեան առողջապահական գործնական թելագրութիւններ պիտի ընէ կարգ մը (սրտի, լեարդի, երիկամունքի, ևայլն) քրոնիկ հիւանդութիւններէ տառապողներուն։ Տքթ.ներ և. Գրիգորեան և Շ. Այվազեան Մարդ. մը շինենք խորագրին տակ, պիտի ջանան հաճելի ձեւով մը ծանօթացնել մարդկային մարմինը և անոր բնախօսութիւնը Տքթ. Մինասեան պիտի գրէ քթի ախտաբանութեան մասին։ Կ. Յ. Բասմաջեան պիտի շարունակէ սորպեցնել հիւանդ ինսամելու արուեստը։ Տքթ. Արէլեան պիտի ծանօթացնէ կինը կազմախօսական, բնախօսական և ախտաբանական տեսակիտներէն։ Տքթ. Մեզպուրեան պիտի շարունակէ մայրերուն տալ իր այնքան օգտակար խորհուրդները, երախաները առուղ մեծիներու համար, Տքթ. Ե. Խաթանասեան պիտի գրէ քանի մը հիւանդութիւններու մասին գոյութիւն ունեցող թիւրիմացութիւններու դէմ, լուսաբանելով զանոնք։ Տքթ. Բ. Ասկի պիտի ծանօթացնէ ամուսնութեան արգելք եղող հիւանդութիւնները։ Տքթ. Ե. Գրգոյեան պիտի գրէ զանազան ախտաբանական վիճակներու մէջ անհրաժեշտ մննդապահութեանց (ըէժիս) մասին։ Փայլակ Սանաար, նորագոյն տուեալներու վրայ հիմնուելով, պիտի ջանայ լուսաբանել ժառանգականութեան եւ սեւերու որոշման օրէնքները։ Պիտի շարունակենք հրատարակել՝ երջանկութեան ուղին գտնելու համար Տքթ. Փոշէի տուած օգտակար խորհուրդները, Միւլլըրի Մարզական եղանակին երկրորդ մասը, Հալցարանի բաժինը, որուն վրայ պիտի աւելնայ գործնական թելադրութիւններու բաժին մը, ևայլն Այս ծրագրին համար շատ նեղ կուգայ ԲՈՒԺԱՆՔՆԻ ծաւալը Ուստի, տեղի տալով շատերու փափառքին և ստիպումներուն, յառաջիկայ Յուլիսէն սկսեալ ԲՈՒԺԱՆՔՆԻ լոյս պիտի տեսնէ 32 և երբեմն 40 էջով (տարեկան 288ի տեղ՝ 400 էջ, որ պիտի բարձրացնենք 432ի, եթէ բաժանորդներու թիւը թոյլ տայ)։

Որպէսզի ընթերցողները ամիսներով չսպասեն այս կամ այն նիւթին շարունակութեան և վերջին, յաւելեալ 8 կամ 16 էջը նուիրուած պիտի ըլլան երկարաշունչ նիւթերու և պիտի կազմեն թերթին մէջ ներփակեալ անջատ պրակներ, զորս փափաքողները պիտի կրնան վերածել մէկ կամ աւելի գրքոյներու։ Առաջին պրակները պիտի պարունակեն Մարդ. մը շինենք պատկերազարդ յօդուածաշարքը։

Հասկնալի է, որ էջիրու այս զգալի յաւելումը կը ստիպէ փոխել, նուազ համեմատութեամբ, բաժանորդագրութեան պայմանները, և ընթերցողէն կը պահանջէ քիչ մը աւելի, բայց բազգատարար չնշին նիւթական զոհողութիւն մը:

Ծնորհակայութիւն յայտնելով բոլոր աշխատակիցներուն ինչպէս նաև Փարիզի Հայ Կ. Խաչին և մեր բարեկամներուն, որոնք իրենց ջանքերով կամ նուէրներով տարածեցին ԲՈՒԺԱՆԹը, յուսով ենք որ հետզինետ անոր շուրջ պիտի խմբուին և աջակցին բոլոր անոնք, որոնք մնայի պէս համոզուած են թէ հիմնական և կենսական պարտականութիւն է նախ առողջ պահել այս ժողովուրդը:

ԽՄԲ.

ԵՐԱԽԱՆ ՈՒ ԾՐԵԼԻ ԼՈԳԱՆՔԸ

Առաջին բոյսը, առաջին կենդանին ու առաջին մարդը աճած ու մեծցած են արևի լոգանքով: Արևաբուժութիւնը հնադարեան դարմանումի միջոց մը եղած է՝ մեր նախահայրերուն խիստ ծանօթ:

19րդ դարու վերջերը սակայն արևի լոգանքով ախտագրմանումը գիտական ազանով մեթոս մը ներկայացաւ, զօրացնելու և կազդուրելու նպատակաւ մանկութիւնը՝ առողջ կամ տկարակազմ:

Արևի լոգանքը, ինչպէս ամէն տեղ, ունի ներկայիս իր պահանջները, չափաստիճաննը, գարմանումմի որոշ տեւողութիւնը: Տարիքի, կազմուածքի, անհատական արամադրութեանց ու խառնուածքի համաձայն ունի իր պատեհութիւններն ու անպատեհութիւնները:

Ուրեմն երախան արևի լոգանքի ենթարկելէ առաջ, զայն թշկական խզճամիտ քննութեան ենթարկէ՛: Թողքերը, սիրուր, ջղային դրութիւնը քննել, մէզը տարրալուծել տուրու: Մարմինը կըսէ՛, ջերմաստիճանը ա՛ռ ու հակակշռէ:

Ծննդեան թուականէն մինչև 18րդ ամիսը երախան, շարունակական արևի ճառագայթներու տակ մի՛ թողուր: Տասնեւութերորդ ամիսէն ետք կարելի է մանկիկը զգուշութեամբ կարճատու արեւային լոգանքի ենթարկելը երկու տարեկանէն սկսեալ մանուկները արեւի լոգանքէ կրնան օգտուիլ:

Ուր որ արևի ճառագայթներն ու լուսառատ ճաճանչները ուղղակի կ'իջնեն, այնտեղ լոգանքը կարելի և յանձնարարելի է: Այսպէս պէտք է օգտուիլ արեգգիմ սենեկակի, պատշգամմի, պարտէզի մը անկիւնէն հիւրընկալուած կենսատու ճառագայթներէն: Նախընտրելի են անշուշտ ծովափնեայ աւազուտքը, լեռնաբարձունքի կողերն ու գագաթները, 1000—1300 մեթր բարձրութիւնները, ուր օգը վճիտ, չոր և բնութիւնը՝ հանդարտ, անազմուկ և առանց փոշիի է:

Զմեռուան հղանակին արևաբուժութեան լաւազոյն ժամերն են՝